

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ՏԱՍՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 4

1 Յունիս 1899



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատը Արի Ճատտէր Թիւ. 20

1899

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— 3 —

- 1 Իմացականութեան կեանքը .
- 2 Այլեանք .
- 3 Ս. Գրոց ժամանակագրութիւնը .
- 4 Գանձարանը Հայ լեզուի .
- 5 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻԲԱՅԻ. ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ԱՅԻԿԵԱՆ

Պ Ա Տ Կ Ե Ր


Հ Ա Ն Դ Ե Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Տասներորդ Տարի

ԹԻՒ 4

1 Յունիս 1899

ԻՄԱՑԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԸ



(Շարունակութիւն տես քիւ 3)

«Անցեալ օր զբասկզանիս առջեւ մինչ նստած կ'աշխատէի, ծառան՝ ամենապուշ եւ ամենաչնչին մարդ՝ ներս մտաւ : Որչափ խեղճ սրտով ու մարմնով՝ նոյնչափ եթէ ոչ աւելի՝ հոգւով : Մինչ ինքն իր ծառայութիւնքը կը կատարէր եւ զբաղած էր, սկսայ խորհիլ ինքն իրենս .

«Եթէ առնէի այդ մարդն եւ ապակեայ զանգակի մը տակ կղզիացուցած փակէի, ի՞նչ կ'ըլլար : Հազարումէկ աննպատակ ձայներ պիտի սահէին իր վրայէն, թիւրաւոր աչք ու միտք պիտի վազէին իր ջրովէն . ոչ պատասխանելու մէկը պիտի գտնուէր, ոչ աչք մը նկատուելու, ոչ ձայն մը լսուելու . ոչ պիտի վաճառէր, ոչ պիտի գնէր. ոչ սիրէր եւ ոչ ատէր . բան պիտի չտար, բան պիտի չընդունէր : Եթէ ենթադրենք թէ ապրէր՝ սակայն կենդանի մեռեալ մի կրնար կոչուիլ :

«Նոյն չէ՛ կղզիացած աղգերու վիճակն ալ : »

Ի՞նչ վիճակ ունին կամ ուննցան այն ժողովուրդներ եւ

մարդկային այն սեռեր՝ որոնք կամովին այդ դերման գրչին նկատած զանդակին տակ փակեցին իրենց կամքն ու դիրքն : Ահա Բերու՝ Մեքսիկա եւ Ճենաստան բարձր քաղաքակա- նութեամբ ծաղկած տարրեր էին , ի՛նչ եղան իրենց կղզիա- ցած դիրքովն : Վասն զի իմացականութեան խանդն չարծար- ծեցին փոխանակաւ , կայտառ տրոց աշխոյժն մարեցաւ . եւ ի- րենց մոխրով ծածկուեցան թէ իրենց ապագան եւ թէ նախ- կին յառաջդիմութիւնն :

Ճենաստան ահաւոր իմացականութիւն ունեցած է . չէ՞ր կարօղ ըմբռնել այս կենսական փոխանակութիւնն խորհրդոց մէջ , Այո՛ , կրնար եւ կ'ըմբռնէր . սակայն իբր սոսկալի պատուհաս նկատեց զայդ եւ զգուշացաւ . ըմբռնեց թէ իմացականու- թիւնն փոխադրական է . այլ իբր փոխանցող ախտ նկատեց : Իր հզօր զընց վրայ կոնակ դնելով՝ մէկ կողմանէ ովկիանոսն իբր պատուար անթափանց եւ միւսէն ահազին անապատն՝ վանեց վտարեց որ եւ է ազգի հետ բարոյական հաղորդու- թիւն : Ի հնուց հաստատուած լեզուի մը տէր՝ կարգեց իր սրբադրոշմ նշաններն , սակայն մահուան էր պատիժն՝ որուն յանդգնէր այդ հաստատուն կարկատուած կարգաց մէջ խորհել փոփոխութիւն մուծանել : Այդ խորհրդական նշաններու ան- թիւ բազմութիւնն կ'ըստիպէր զլուխներն բոլորովին յիշողու- թիւն դառնալ , իմացականութեան նիւթական մասն : Մար- ղոց արժանիքն եւ կարգն այդ նշաններու հետ չկը կշտուէր . ով որ երեք հազար բառ գիտէր՝ երկրորդ դասու գիտունն եւ ազնուականն էր , մանտարին երկրորդ . ով որ չորս հազար՝ առաջին կարգի մանտարին էր :

Սակայն փահկլու էր այդ չոր գիտութիւնն . այլ մարդ չունի՞ ուրիշ գաղափարներ ալ : Ո՛չ , ամեն բան թողլու էր ի բաց , այդ խորհրդական բառերուն համարանքին համար . քա- րացեալ ուղեղ , քարացեալ մտքի հետ : Մեղմէ դարեր առաջ՝ մեր ունեցածէն շատ աւելի հանճար եւ արուեստ եւ գիւտ ու- նեցած էր դա . ունէր բեւեռացոյցն , սակայն չէր կարող դործածել , կը ճանչնար աստղաբաշխութիւնն , այլ չարաչար կը նաւարկէր . վառօդն իր գիւտն է , գիտէք ի՛նչ փառասպանձ կերպով ճաբանի առջեւ պաշտպանեց իր չորս հարիւր միլիոն ժողովուրդն . գիտէր պատկերահանութիւնն , սակայն չէր կա- րօղ ընդօրինակել . գիտէր քաղաքականութեան եւ իմացակա-

նութեան վերաբերող շատ կարեւոր գիտութիւններ, սակայն հնադարեան վիճակէն ոչ երբէք խորհած էր յառաջ մղել զանոնք ոչ երբէք խորհած էր քաղաքակիրթ ժողովրդոց յարկին ու հարկին արժանանալ :

Պէնժամէն Գոնսթան այս ժողովուրդն կը կոչէ ժողովրդոց իմաստնագոյնն եւ անմտագոյնն :

Նեղ ծակի մը մէջ ամփոփուած է այդ անազին լայնածաւալ ովկիանին մտաւոր կարողութիւնն . կը շրջի հոն, կը նեղուի, չբաւեր, կը զեղու, կը դառնայ հոն : Չուզէր որ յանդգնի ոք իր այդ մահացուցիչ վիճակին յուսահատ զիրքէն հանել զինքը . իր քարացած վիճակէն դէպ ի գործունէութիւն եւ կեանք եւ խանդ մղել ուզողն զինքն՝ ատելի է իրեն :

Ժողովրդոց մէջ երբ անգամ մը մտաւոր յարաբերութիւնք հաստատուին՝ խորհելու ազդեցութիւնն սքանչելիք կը գործէ : Արիստոտ միջին դարու մէջ զպրոցներու օրէնսդիր կը հռչակուի . արաբական փիլիսոփայութեան անկիւնակալն է եւ հիմն :

Ներկայ սերունդք բացարձակ կերպով կապուած են անցելոց հետ, ինչպէս սերնդեամբ՝ նոյն եւ իմացմամբ : Փոխադրուած եւ աւանդուած ժառանգութիւնն չկրնար ոչ կորսուիլ, ոչ մեռնիլ, այլ կրնայ դարերով քնանալ, դարերով թմրիլ, կ'արթննայ դարձեալ եւ կը պտղաբերէ : Սերունդք մարդկային սեռին կենաց օրերն են, կամ գուցէ թէ լաւ եւս է ըսել՝ անոր կենաց երկար ճամբուն վրայի հանգրուաններն : Դադար չունի բնաւ, կամ թէ պահ մը կը դադարի՝ հանդիստ եւ կորով ստանալու համար. այդ միջոցին գուցէ սերունդ մը վիժի : Գաղափարներու խուռն կոհակներ զիրար կը մղեն, մշտնջենաւոր արիքներով շարժուն հոսանքն նորանոր ականց ջրերով կը զեղու. դադափար՝ կարծիք՝ սովորոյթք՝ կրօնք՝ լեզուներ՝ կաճառներ՝ կը յաջորդեն իրարու, կը խոնարհին, կը նորոգուին : Մինչ կատարն հասած կը կարծենք՝ անգունդին չրթանց մօտ կը քերենք. երբ դահավէժ կը համարինք՝ վերամբարձ կանգնումն է :

Այս գործին մեծ գործիչներն հանճարեղ մարդիկն են, իւրաքանչիւրն իր նախորդներէն կ'օգտուի, եւ օժանդակին կերպով իւրիք կ'օժանդակէ : Սքանչելի է այս արդարեւ :

Արիստոտելեան կայծերն կը հաւաքէ Պագոն, Նեւտոն կ'ըսկսի Քերչլերի բարձրութեան հասնիլ, կը հասնի, կ'անցնի վեր, եւ աշխարհս կը բացատրէ: Քանզիչ կամ վերածնիչ այս ամեն մարդիկ իրենց հետեւորդքն ունին: Սմբողջ պատմութիւնն վկայ է. մարդկային կեանք նիւթական եւ իմացական՝ փրանիկ հաւն է. կարծես՝ զուցէ թէ մեռաւ. եւ մինչ անձրեն կու լաս՝ կը թօթուի կը պարզէ թեւերն ի ձախր: Ստեղծումն եւ քայքայումն, ծնունդ եւ մահ, այս կրկին զօրութիւնք կը շարունակի մի մի թաթերն կը հակեն միշտ:

Կղզիացման անկարողութիւն լաւ եւս եւ ակնյայտնի շերեւի՛ր միթէ մտաց պատմութեան մէջ, Մինչ կարծենք թէ ամենայն ինչ տխուր կացութեամբն կ'ըսպառնայ, եւ մինչդեռ վերահաս քայքայումն ամեն կողմ տարածած է իր աջն, կ'անպիտանանք թէ նոյն իսկ այդ աւերածին մէջէն խորհրդաւոր երկամբ յղացած է նորածինն, որ առաջնոյն սպառնական եղծմամբն պիտի ցելու առաջատուն եւ յայտնուի փառաւոր:

Թեթեւ մը շունչ տուր այդ մոխրին՝ զօր հին գաղափարներ կ'անուանենք. ձեւեր, հնօրեայ զառանցանք, եպիբելի ծնունդներ իմացականութեան. փչէ թեթեւ մը, եւ ահա կոյս գաղափարն՝ գեղուղէչ խորհուրդքն՝ վառ մտաց ամենազեղ իմաստք կը փայլին: Աշխարհ՝ յարատեւ ծնունդ մ'է. եւ զի մահն բացարձակ՝ ուստի ծնունդ եւ մահ ողորին միշտ իրարու դէմ. եղծումն եւ նորոգումն ճակատած են դէմ առ դէմ: Անդու խորհուրդն կ'երկնէ ու կը ծնանի, անհանդիստ գաղափարն կը սուրայ անդադար. անլուր եւ անճառ կերպարանօք կը յայտնուի:

Հոգով երկար օրհասէն յետոյ կը փակէ աչքերն. իր պատանքն զարմանալի կերպով ծնունդ կու տան շատ աւելի բարձրագոյն քաղաքակրթութեան: Քրիստոնէական իմացականութիւնն հովմէական քայքայեալ աւերածին մէջէն նորահրաշ իմն հրաշալւօք կը բարձրանայ: Երբ մարդկութիւնն սակայն սոսկալի արհաւրօք կը նկատէր սպառսպուռ եղծումն այդ անդին շինուածոյն, երբ տաճարներու կամբներ ձայն

կու տային սոսկայի՝ թէ Ահա աստուածներն կը մեկնին, հորի-
զոնին միւս ծայրէն ձայնն կը կրկնէր՝ Աստուածներ ահա կը
հասնին :

Եւ ի՛նչ են մարդկային իմացականութեան ասպարիզին
վրայ Տանդէներ, Մոլիէրներ, Գալտէրոններ, Շէյքսպիրներ, եթէ
ոչ մատենագրական ճիւղին մի մի աստուածներն : Մենք ոչ
կրօնական եւ ոչ քաղաքական տեսութիւն կ'ուզենք պարզել
աստէն. պարզ եւ պարզ իմացական աստիճանին վրայ կը կե-
նանք հաստատուն : Շէքսպիր կամ Վոլդեր Սքոտ՝ Վոլդէր
կամ Մըրեոն՝ այնչափ գաղափար եւ այնչափ ոգի վառած են
իմացուածոյ կայծիւն՝ որչափ Մելանքըլն եւ Չուինկլ : Մինչեւ
ամենէն իսկ խեղճուկ գրիչն՝ որ հասարակաց այս տիեզերա-
կան մտաւոր զարգացման գործոյն սատար եղած է՝ ազգաց
կենսատու համարուողներու թուոյն մէջն է : Ովկիանու համա-
տարած ջրոց անդունդներուն սատարող է կաթիլն անզամ :

Այլ ո՛ր արդեօք պիտի փոխ կակազել՝ թէ չոր ու ցամաք
գրիչն՝ ըլլայ ենթադրենք քերականութեան թելադրած կա-
նոններուն կատարեալ պահպանութեամբ, բաւական համարուի
մատենագրութիւն անուամբ պարծենալու . եթէ չկայ գաղա-
փար՝ միտք, գործ ու ճիշդ մը մտաց :

Ահաւասիկ Յունաստան՝ յորում երբեմն այնչափ բարձրա-
ցաւ խօսքն եւ այնչափ ազդեցիկ դարձաւ, մինչեւ եւ իշխա-
նութիւն խօսքէն կախունն ունէր. արուեստ մը դարձաւ :
Արծաթոյ կը վաճառէին ուսուցիչք քաջ խօսելու արուեստն .
ճարտարախօսութիւն միշտ եւ ամեն բանի վրայ : Այսպիսի
թանկ նուսիսայ մը ձեռքն ունենալով այր իւրաքանչիւր հել-
լենական հասարակապետութեան մէջ՝ ի հպաստ անձնական
չահու գործածեց զայն . այդու ծնունդ առին հռետորական
այն օրէնքն ու կարգերն՝ այդ հնարիմաց գրութեանց կնճիռն՝
այդ կարկատուն կանոններն ու զարձուածք, որով ներգաշնակ
կը յօրինի խօսքն : Սոփեստէս կոչուած իմաստակներ բազմա-
ցան Յունաստանի մէջ եւ քանդեցին զայն, այն մակարոյսե-
րու նման՝ որ ծառերու զարդարանաց երեւութով կը վտան-
գեն անոնց կեանքն :

Այսպէս եղաւ նախկին Յունաստան : Հոռով գօրաւոր

եւ կարգապահ՝ կը դերազանցէ , եւ այդ իսկ ստիեաստեսք փութալով ի Հոռով՝ մատենագրական հիւղն կ'ըսկսին աւանդել , զուտ ճարտարխօսութեամբ պարուրած : Որչափ ընկերական պայմանն խոնարհի՝ այնչափ աւելի կը յաճախեն այդպիսիք . եւ օր մը քրիստոնէութեան որսերիմ թշնամիքն են ի սկզբան անդ : Աղեքսանդրիա կը նպաստէ այդպիսիներու , կը դիմեն հոն եւ կը բաղմանան : Մեծանուն քննադատք , անկարող ի ստեղծուլ , բառերու կուտակումն , ամուլք ի ծնունդ , այժմեան Եւրոպայի վարժիչք կը հանդիսանան : Բիւզանդական մի քանի Յոյներ հին արուեստներու աղօտ ջահն կը յանձնեն Իտալիոյ ձեռքն :

Նոր ազգերն՝ մանաւանդ Իտալիա , Գաղղիա , Սպանիա եւ Բորդուկալ , հոռովէական ազգեցութեամբ ծնած եւ մեծցած ազգեր , թէ երիտասարդ են եւ թէ ծեր . դիցարանական եւ թէ քրիստոնէական ժողովուրդներ , Հոմերիայ եւ Աւետարանի ոգին զգեցած . Վիրգիլեայ եւ Պրիսկինեայ դասերք , Տանդէ իր եռեակ աշխարհներուն մէջ առաջնորդ կ'ընտրէ ինքեան Ենէականին գրիչն : Եւրոպա առ հասարակ գրեթէ զՀեկտոր եւ զՊրիամոս հայր կ'անուանէ անձին : Այս կապէն կը սերին Տանդէի Աստուածերգութիւնն , զոր ինք խաղերգ կը կոչէ , Գամոնէսի լիւսիաղք եւ նոյն իսկ Ռասինի գործք : Վասն զի թէ հին են եւ թէ նոր , թէ քրիստոնեայ են եւ թէ հեթանոս :

Հին գիտութեանց պատկառանքն իբր ժառանգութիւն թողած է մեզ ստիեաստներու պատիւն . այդ եռանդուն ուսուցիչներու եւ իմաստասիրողներու՝ որ Պոլոնիոյ եւ Վինետկոյ բնմբէն այնքան խանդավառ կը վարդապետէին ամեն բանի վրայ եւ կը գրէին վեշտասաներորդ դարու . մէջ , Յունական եւ հոռովէական աւանդութեան օրինաց ենթարկուած ազգեր կ'ըսկսէին աւելի եւս շեշտիւ ակնարկ մը ձգել իրենց նախնական իմացականութեան անցեալ պայծառութեան վրայ , եւ կը ծնանին այն նորահնար մատենագրութիւնը որ ոչ իմաստասիրութիւն է ոչ պատմութիւն , ոչ հմտութիւն , ոչ քննադատութիւն . ընդարձակ բան մը , ոչ սահման ունի եւ ոչ խորութիւն : Ամեն բան բացարիշու տաղանդն , ամեն բան մեկնելու դիտութիւ-

նրն . բսենք այսպէս՝ Ամեն բանի եւ դեռ եւս ուրիշ շատ բաներու վրայ վիճարանելու արուեստն :

Բայց նախկին քաղաքականութեան բարգաւաճ իմացականութեան խառն ու կուտակեալ գաղափարներու արգիւնք եղող մատենագրութիւնն ըստ ինքեան ոչ ինչ է յինքեան: Օգտակար ընծայելու համար զայդ պէտք է խորը մխրճիլ . զէթ շօշափել մեղմիւ եւ կամ թէ նշմարել մարդկային իմացականութեան գաղափարներուն պատմութիւնն: Առաջին քայլն է՝ ազգաց իմացականութեան փոխադարձ իրարու վրայ ազդեցութիւնն . եւ հետեւաբար իւրաքանչիւր ազգաց ըրած կամ մանաւանդ կրած իմացականութեան աստիճանն: Արեւմտեանին մէջ երկայն շղթայ մ'ունինք, Ռապրլէ կը յանձնէ Սէրվանդիսի . Շէքսբիր կ'աւանդէ Արիոսդոյի . Սբէնսէր առ Դորքուազո Դասսո . Ռոզսար առ Մոնդէնեք , առ Բասդալ եւ Լոգ :

(Շարայարելի)

Ս. Վ. Ն.

Ա. Լ. ՊԵ Ա. Ն Ք



Ա Ր Կ Ա Ծ Ն Ե Ր

(Շարունակութիւն տես քիւ 3)

Մշտատեւ ձիւնապատք եւ սառնարաններ Ալպեանց մէջ երբեմն երբեմն պատահած տխուր արկածներուն տեսլարաններն են : Շոգեկառքի արկածներ՝ զուցէ թէ աւելի յաճախակի՝ սակայն ասոնց չափ անազնագոչ արմուկ չեն յարուցաներ , վասն զի՝ չգիտեմ ինչ պատճառաւ՝ ասոնց արձագանգներն չատ աւելի կը թնդան :

Այսչափն շատ լաւ . սակայն երբ որսորդութեան պահուն կամ ձիէն իյնալով եւ կամ լողալու ատեն խեղդամահ եղողն երբ արդարանայ , իբր օրինաւոր մահուամբ մահ , ինչո՞ւ արգեօք ալպասիրի մը այս մահն յիմարութիւն եւ եղեռական համարուի : Ամենէն իմաստունք զուցէ թէ օր մ'ալ ըսեն . «Արժանի են յիմարներն , ինչ կ'ուզէին սառնարաններու մէջ» : Ժամանակաւ աշակերտներէն մէկուն հայրը թոյլ չտուաւ (խուհեմութեան համար) իր զաւակին միանալ իր ընկերաց ընկիւք անվնաս արշաւանքին գէպ ի Տոֆինէ : Այլ որսի հրաման տուաւ . եւ իր ձեռքով յանձնեց անոր մահուան պատճառ եղող հրացանը : Յաւակցեցան ամենքն ալ հօրը . ոչ ոք չպախարակեց զանի . վասն զի որսի պահուն մեռած էր զաւակը . վա՛յ եթէ գահալիժի մը մէջ . Ալպասէրք լաւ գիտնալով թէ ինչ տեսակ դամբանականի արժանանան պիտի՝ եթէ որ եւ է ձախող գէպքի հանդիպին , կ'ըզգուշանան առիթ տալէ . եւ մեծաւ մասամբ կը յաջողին :

Եւ յիրաւի արշաւողներու թուոյն հետ բաղդատելով հազուադէպ են արկածեալներն : Միայն Զուիցերիա ամեն տարի

ամառներն մէկ միլիոնէ աւելի այցելու կը տեսնէ . ասոնց վրայ յաւելունք Սափուայի՝ Տոֆինէի՝ Իտալիոյ եւ Դիրոլի վերելակներն . եթէ ոչ երկու միլիոն՝ զէթ մէկ ու կէս անտարակուսելի է : Քանի՞ արկածներ կը պատահին տարեկան : Միջին թուով երկու կամ երեք առ առաւելն : Որսորդութեան արկածներն ամեն տարի հարիւրաւորներ են : Դէպքն ամեն տեղ կրնայ պատահիլ . եւ շատ անգամ համառօտ վերելքն քան զմեծագոյնն կրնայ մլասաբեր ըլլալ : Տիկին Հ. Ճեմմի՝ վերելքի աստիճաններուն վրայ՝ որոնց լախնքն է մէկ ու կէս մեդր, անմլաս եւ անլտանդ ամենեւին, ջորիէն իյնալով մեռաւ : Ամենէն մեծ վերելքն է Սպիտակ լեռան, որ յանիրաւի ամենէն վտանգաւորն համարուած է . քննե՛նք : Դարաւոր ժամանակի մէջ՝ 1775 էն՝ յորում առաջին վերելքի փորձն կատարուած է՝ մինչեւ 1884 յորում վերջին արկածն պատահեցաւ , Սպիտակ լեռան ըրած զոհերը քանի՞ են : Քսանուչօրս հոգի : Ասոնցմէ 11ն 1870 ին սոսկալի արկածին զոհերն են , զոր պիտի տեսնենք :

Արդ եթէ մի առ մի այս ձախողանքն քննենք , պիտի համոզուինք որ զրեթէ առ հասարակ արկածեալներու անփորձութենէն եւ անխոհեմութենէն առաջ եկած են այս վտանգներն , որոնց դարման պակաս չէր .— Ընդհանուր կերպով Ալպեան վերելակներն կրկին զասի կը վերածուին . առաջիններն՝ մոլեզգիմ կը կոչուին նուիրական գարձած բացատրութեամբ . իսկ երկրորդներն՝ խոհեմ : Առաջինները կը ճամբորդեն ոչ թէ օգտակարն կամ զեղեցիկը բնարելով , այլ վասն զի սոսկալի եւ վտանգաւոր է : Ահարկուին յուզումն եւ անծանօթին ձգուղութիւնն ասոնց առաջնորդն է : Այսպիսիներ իրենց եւ միանգամայն առաջնորդ ուղեցոյցներու կեանքը խաղալիք կ'ընեն . եւ որ չարն է՝ առհասարակ արպատէրներու համբաւն կ'ազարտեն ամեն մտքերու առջեւ : Երկրորդ դասն որ անհամեմատ կերպով շատ աւելի է քան առաջինն , քաջութեան ընկեր կ'առնէ խոհեմութիւնն , եւ անօգուտ վտանգներու հետամուտ չէ : Երբ վտանգն առջեւն ելլէ՝ խոհեմութեամբ եւ քաջութեամբ կը դիմադրէ . ստանց ինքզինքն կորսնցունելու : Ի հարկին կը նահանջի , ընդունայն փառքի չհետամօտի :

Մեծ ասպատակութիւններու մէջ հինգ զլիսաւոր վտանգներ կրնան զիմաւորել . քարաժայթք , վիհեր , հիւսեր , սառի կամ ժայռերու վրայ սահք , ձեան փոթորիկներ :

Թէպէտ եւ սակաւաթիւ՝ սակայն չար լեռներ կան, որոնք իրենց այցելուներուն վրայ քար կը թափեն : Տեսէք թէ որչափ բնական բան է եղեր այս . ուստի չզարմանանք երբ մեր ընկերութիւններու մէջ հանդիպինք այսպիսիներու . դժբախտաբար : Գաղղիական բաժնին մէջ Սպիտակ լեռնէն յետոյ ամենէն բարձրն է Տոֆինէի Բէլվու լեռն : Գիտութեանց բարիզեան կաճառին հոչակաւոր անդամներէն մին՝ Պ. Բիւիդէօ՝ ալպպնաց ասպատակներու մէջ խոհեմն եւ յանդուգն՝ նստած գետնի վրայ ճաշիկն կ'ընէր իր առաջնորդին հետ, երբ յանկարծ կատարէն լրդած ահաւոր քարի կոյտ մը սուբալով վրանին՝ ճաշիկն ու ճաշող առ հասարակ պիտի թաղէր իր տակը : Սպիտակ լեռան կոյտին մէջ՝ հարաւային Ասեղ կամ միջօրէի Ասեղ կոչուածն՝ այս նկատմամբ շատ չար համբաւ կը կրէ, արժանապէս Կատարեղապէս քարկոծութիւն է ըրածը . փախչիլն միակ յաջողութիւն, իսկ խոհեմութիւնն զինչունի :

Մեզմ հակու մն ունեցող ստոնարաններու վրայ միակ վրտանդն է՝ կեղծ կամուրջներու խորտակմամբ վիհերու մէջ թաղուիլն : Սակայն այդ վիհերուն յանդգնութեան դէմ՝ եւ այդ կեղծ ձիւնապատ կամ սառնապատ կամուրջներու առջեւ՝ ունինք այն ապահով միջոցն, որով քաղաքի մը մէջ տեսնուողն թէպէտ այգանելի, սակայն Ալպեանց վրայ յոյժ զովիլի : Այն պարանն եթէ միշտ զործածուած ըլլար՝ ո՛րչափ վտանգ եւ ցաւ պիտի խնայուէր մարդկային ընկերութեան, ընտանեկան յարկերու, եւ անհատներու : Միայն երկու օրինակ :

Սպիտակ լեռնէն՝ 1864 ին՝ Ամպրուազ Քուդդէ անուն մէկը՝ զուարթ ուրախ վար կ'իջնէր : Առաջին արշաւանքն էր դէպ ի Սպիտակ լեռան կատարն . եւ ո՛րչափ յաջողութեամբ աւարտած : Ստոնարաններն չաւարտած չուանը կը ձգէ մէջքէն : Բոպէ մը գեռ անցած չէր՝ ահա սառոյցն տեղի կուտայ ոտքին տակ . հետք չկայ : Որո՞ւն է յանցանքը, Սպիտակ լեռան, Նոյնպէս 1866 ին՝ Ծերմաղի մօտ Ֆինտելէն ստոնարանին վրայ՝ ռուս հրանօթածիզ սպայ մը կը հակառակի պարանին . «Կենդանիներն կը կապեն», կ'ըսէ իր երկու առաջնորդ ուղեցոյցներուն : Ահաւոր վախի մը մէջ անյայտ եղած էր : Յաջորդ օրն այս սառոյցի ծովուն մէջ՝ 40 մեղր խորութեամբ գտնուեցաւ իր զիւսին : Որո՞ւ էր յանցանքն . զուցէ թէ

Վարդ լերան : Հին ձեան վրայ նստած նոր ձիւնն հիւսերու պատճառ է : Երբ այսպէս 1820 ին տասնութէկ հոգի վերելք կ'ընէին Տըդ. Համէլ ուս ըփշկին հետ, զիչերն սոսկալի փոթորիկ մը կ'ըսկսի : Առաւօտուն առաջնորդ ուղեցոյցներն փութով ետ դառնալ կ'ըսեն , վասն զի սպառնալիքը երթալով կ'աճէր : Պ. Համէլ կը հակառակի եւ վաւտ կը կոչէ զանոնք : Կ'ըսկսին վերելքն շարունակել : Յանկարծ գետինն կը շարժի , կը վազէ , կը թաւալի : Քառասուն տարի ետքը երեք ուղեցոյցներուն մարմիններն կը գտնուին ջարդուբուրդ եղած : Որո՞ւ է յանցանքը :

Նոյնպէս վտանգաւոր են սառոյցի կամ հին ձիւնի զառիթափերուն վրայ սաճքն . վասն զի շատ անգամ սպառուածին ծայրը անդունդ է : Հոս մանաւանդ ամենամեծ զոլուշութիւն կարեւոր է , գլուխ եւ ոտք հաստատուն պէտք է ըլլան , մինչդեռ առաջնորդն կաջնով ճամբայ բանայ : Արդեօք Պ. Ճըրճ Յընկ 1866ին երբ միայն իր երկու կրասեր եղբայրներն առած հեան առանց ուղեցոյցի Սպիտակ լերան կատարն կ'արշաւէր՝ խոհեմութեամբ վարո՞ւած էր : Մինչեւ կատարն բարձրացաւ նախընթաց երեկոյին վար իջնող ճանապարհորդներու հետքին վրայէն : Իսկ վայրէջն այնպէս չեղաւ . ճամբայն չփոթելով սոսկալի զառիթափի մը վրայէն կը սահի . եղբարներէն մին մեռաւ : Ո՞վ էր յանցաւորը :

Այսդունակ այլ աւելի սոսկալի արկածով մը նշանակուած է Սէրվէն լերան առաջին վերելքը 1865 ին : Այդ սիգապանծ կատարն՝ անմասոյց այնչափ յանդուգն արշաւողներու՝ Շամոնիքսի ծանօթ ուղեցոյց Միչէլ Գրոզի առջեւ կը հարթուի : Ալպեան Կաճառին անդամներն բարեյաջող էին : Սակայն էջին ժամանակ՝ մէկու մը անփորձութիւնն չորս հոգւոյ կորստեան պատճառ կըլլայ . չուանը կը կարի չորրորդին եւ հինգերորդին մէջ : Նոյն տեղ 1879 ին նոր արկած մը կը պատահի : Խորհուրդ կու տամ Սէրվէնէն զգոյշ կենալ . բայց ես մինչ այս կ'ըսեմ , տասը տիկնայք կատարին վրայ են . եւ երբ այս կը գրեմ՝ Հայ Ուսանող մ'ալ Սպիտակ լերան վրայ է , առանց ուղեցոյցի . ուստի . . . առանց խոհեմութեան :

Ամենէն վերջը կը մնայ յիշել ձեան վտանգը . որուն զիմադրել ըստ կարելոյն զիւրացած է այսօր շնորհիւ Ալպասէր Կաճառներու . թէպէտ եւ սոսկալի է չարչարանքն : Սպիտակ լերան եւ առ հասարակ Ալպեանց տարեգրերու մէջ այս պա-

տուհանն է ամենէն աւելի սոսկայի եւ բազմաթիւ արկածնե-
րու պատճառն : Այս վտանգին օրական զոհին կէսը գրեթէ
ցոյց կու տան միւս վեցերը դարաւոր ժամանակի մէջ :

Տոքզ. Պին ամերիկացի 1870 ին սեպտ. 6 ին Սպիտակ
լերան արչաւանքը կ'ընէր տասն ընկերակիցներով : Մենք չենք
զիտեր ինչ եղած է եւ ինչպէս . վասն զի հետը չէինք . սա-
կայն իր գրպանէն ելած թուղթը՝ զոր ձինեվրայի ամերիկեան
հիւպատոսին յանձնել ապսպրած էր գտնողին՝ այսպէս կ'ըսէ .

« Երեքշաբթի 6 սեպտ. ջերմաչափ Գարեհնայդի 34 °, ա-
ռաւտեան ժամ 2 » . (կէս զիչ. յետոյ) :

« Տասը հոգւով Սպիտակ լեռ ելայ . կատարն հասանք 2 1/2
ին : Հագիւ սկսանք վայրէջն՝ ձիւնալից թանձր ամպեր պա-
տեցին զմեզ . ստիպուեցանք գիշերել ձեան փոսի մը խոռոչին
մէջ . չկրցայ պատուարուիլ . հիւանդացայ » :

« Սպիտակ լեռ 7 Սեպտ » .

« Եթէ մէկը գտնէ այս թուղթս՝ կ'աղաչեմ զրկէ հետեւ-
եալ հասցէին .

H. M. Bean, Jonesborough, Tennessee, United States,
America .—

« Սիրելի Հէսսիլ , երկու օրէ ի վեր Սպիտակ լերան վրայ
ենք սոսկալի ձեան փոթորկի մէջ . ճամբանիս կորուսինք .
15,000 ոտք բարձրութեան վրայ՝ ձեան փոսի մը մէջ մնացած
ենք . իջնալու յոյս չունիմ : Կարելի է թէ այս նամակս օր մը
գտնուի նւ ձեռքդ հասնի : Ուտելիք բնաւ չունինք . ոտքերս
սառած լինցած են . սպառած եմ ես ալ : Քանի մը բաւ գրե-
լու միայն կարօզ եմ : Յ'սուսի Փրկչին հաւատքով եւ քու
սիրոյդ վրայ մտածելով կը մտնիմ : Բարեաւ մնալ ամենուն .
երկինքը կը սեսնուենք » :

ՅՈՎԱ . Պ . ՊԻՆ »

Աւելի վարը մեծ մեծ այլ գրեթէ անընթեանելի գրերով
այսպէս .

« Առաւօտ : Միշտ սոսկալի ցուրտ . անընդհատ եւ յորդ
ձիւն , առաջնորդները չեն տեսնուիր » :

Տեսէք ո՛րչափ զգայուն սիրտ կը կրեն Ալպատէրք . մահուան ճիրաններէն պրկուած՝ իր վերջին զգայումն այսչափ զողորջուն ձեռքով կը գծէ : Սառուցեալ անկողնին վրայ տարածուած գանուեցաւ իր հինգ բնկերներուն հետ . մնացեալ վեցին հետքն անգամ չկար : Անշուշտ ասոնք ջանացած էին սառնարանէն դուրս ելլալ . եւ խտալական շեշտակի զսոթիթափին վրայ իրենց վախճանն գտած էին : Կը ցաւիմ այո՛ յոյժ ասոնց կորստեան վրայ , սակայն չեմ վարանիր իմ հարցմանս դառնալ . Ո՛վ էր յանցաւորն , Սպիտակ լեռն՝ թէ իրենք : Սպիտակ լեռն փութացեր էր իրենց զեկուցանել ըլլալիքն . գլալք գլուխն էր , ըստ տեղական բացատրութեան . ուղեցոյցներն գիտէին այս բանը : Այդ պարագային վերեւը փորձել՝ իմարութիւն էր , ներեցէք ըսել , եւ անոր քան անխոհեմութիւն : Ի սկզբան հրատարած էին իրենց վերելքի խորհրդէն . վասն զի Պ . Ռանտալ այդ խումբէն մին՝ Սրածայր քարի Սուպրնշարանի տետրակին մէջ այսպէս գրած էր , Bad weather. My pet scheme is gone up, end I go down.— «Օգը աւրուած է . Անձկալի նպատակս կը թռչի վեր , իսկ ես վար» : Ո՛վ արդեօք այդ իմաստուն խորհրդէն կասեցուց զիրենք . ոչ ոք զիտէ : Անխոհեմութիւն եւ անփորձութիւն . ահա ամեն չարեաց ազրիւրն . բարեբաղդաբար սակաւաթիւ յոյժ :

(Շարայարեի)



Ս. ԳՐՈՑ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ

(Շարունակութիւն տես թիւ 24)

ԺԱ. Ս. Գրոց գլխաւոր դէպքերուն ժամանակագրական ցանկը: Այս ցանկով պիտի համառօտենք մեր աշխատութիւնն. եւ պիտի ներկայացնենք, իբրեւ պարզ ուսումնասիրութիւն, Աստուածաշնչի գլխաւոր թուականները: Սամարիոյ գրաւումէն առաջ զրուածներն՝ աւելի կամ նուազ անստոյգ են: Զանոնք ի ցոյց պիտի դնենք սկսելով Արրահամու կոչումէն, ընդհանրապէս ընդունելի եղող ժամանակագրութեան համաձայն. թէեւ այն ալ տարակուսական է մինչեւ ցհաստատութիւն թագաւորութեան. եւ տեղի կայ խորհելու թէ այս պարբերութեան մէջ ալ Յուդայի եւ Իսրայելի թագաւորութեանց սկզբնաւորութիւնը շատ աւելի կանուխ զրուած է, Սամարիոյ առնուելէն առաջ, որու միայն թուականն ապահով է եւ անվիճելի:

Ստեղծումն աշխարհի եւ մարդոյ . . . Անձանոթ թուականներ	
Ջրհեղեղ	Անձանոթ թուական
Գալուստ Արրահամու ի Պաղեստին	2138 նախ քան զՔ.
Ծնունդ Իսահակայ	2113
Ծնունդ Եսաւայ եւ Յակոբայ	2053
Զու Յակոբայ յԵգիպտոս	1923
Ելք եւ հաշակումն Տանաբանեայ պատուիրանին	1493
Մահ Ահարոնի եւ Մովսիսի, Վերջ բընակութեան յանապատի	1453
Գրաւումն խոստացեալ երկրին ի ձեռն Յեսուայ	1453 — 1446
Մահ Յեսուայ	1428 նախ քան զՔ.
Ծառայութիւն ընդ Գուսան Հոստաթալիմա (Գուսարութիմ)	1409 — 1401

Գոթոնիէլ եւ հետեւեալ խաղաղութիւն	1401 — 1361 Ն. Ք.
Ծառայութիւն ընդ Մովսէսացւոյք	1361 — 1343
Աւովդ եւ խաղաղութիւն ի հարաւ Պաղեստինու	1343 — 1263
Ծառայութիւն ի հիւսիսի Պաղեստինու, Դերովրա եւ Բարակ	1323 — 1263
Ծառայութիւն ընդ Մադիանու	1263 — 1256
Գեղէն եւ խաղաղութիւն	1256 — 1216
Աբիմիլէք	1216 — 1213
Թոլա (Թովղա)	1213 — 1190
Յայիր	1190 — 1168
Հեզի եւ ծառայութիւն ընդ փղշտաց- ւոյք (Արևմուտք Յորդանանու)	1168 — 1128
Գործք քաջութեան Սամիսոնի	1148 — 1128
Սամուէլ մինչեւ յպատերազմն Մաս- փաթու	1128 — 1108
Ծառայութիւն ընդ Ամմոնացւոյք (Արե- ւելք Յորդանանու)	1168 — 1150
Յեփթայէ	1150 — 1144
Աբեսան (Եսերոն)	1144 — 1137
Աբիսլոն (Ելոն)	1137 — 1127
Աբդոն (Լարդոն)	1127 — 1119
Սամուէլ ի պատերազմէն Մասփաթու մինչեւ ջՍաւուղ	1108 — 1095
Սաւուղ	1095 — 1055
Դաւիթ	1055 — 1015
Սողոմոն	1015 — 975
Շինութիւն Տաճարին	1011 նախ քան զՔ.
Գահակալութիւն Ռորովամայ եւ Յերորովամայ առաջնոյ	975
Մահ Ռորովամայ եւ գահակալութիւն Աբիոյ	958
Մահ Աբիոյ եւ գահակալութիւն Ասայ	955
Նադաբ կը յաջորդէ Յերորովամայ Բ.ի	954
Սպանութիւն Նադաբայ եւ գահակալութիւն Բասայ	953
Ելա կը յաջորդէ Բասայ	930
Զամբրի կը թաղաւորէ եօթն օր	930
Ամրի անոր կը յաջորդէ	930
Գահակալութիւն Աքաբու	918
Գահակալութիւն Յովսափաղու ի Յուզա	914

Գահակալութիւնն Ոքողիայ , որդւոյ Աքարու	897 Ն. Գ.
Գահակալութիւնն Յովրամայ, որդւոյ Աքարու	896
Գահակալութիւնն Յովրամայ ի Յուդա	889
Գահակալութիւնն Ոքողիայ	884
Գահակալութիւնն Յէուի	884
Գահակալութիւնն Գոթողիայ (Աթաղիայ)	883
Գահակալութիւնն Յովասու	877
Գահակալութիւնն Յովաքազու , որդւոյ Յէուայ	856
Գահակալութիւնն Յովասու , որդւոյ Յովաքազու	840
Գահակալութիւնն Ամասիայ	838
Գահակալութիւնն Յերոբոամայ Բ . ի	824
Գահակալութիւնն Ոգիայ կամ Ազարիայ	809
Գահակալութիւնն Զաքարիայ, որդւոյ Յերոբոամայ Բ. ի	772
Գահակալութիւնն Սէլլումի	772
Գահակալութիւնն Մանայեմի	771
Գահակալութիւնն Փակէիայ , որդւոյ նորին	761
Գահակալութիւնն Փակէի	759
Գահակալութիւնն Յովաթամայ	757
Գահակալութիւնն Աքազու	741
Գահակալութիւնն Ովսէի	729
Գահակալութիւնն Եզեկիայ	726
Առումն Սամարիոյ	721
Գահակալութիւնն Մանասէի	697
Գահակալութիւնն Ամոնի	642
Գահակալութիւնն Յովսիայ	640
Գահակալութիւնն Յովաքազու	609
Գահակալութիւնն Յովակիմայ	609
Առաջին գերեզարութիւնն ի Բաբելոն	606
Գահակալութիւնն Յեքոնիայ կամ Մովաքիմայ	598
Գահակալութիւնն Սեզեկիայ	598
Առումն Երուսաղեմի	587
Հրովարտակ Կիւրոսի վասն վերաշինութեան Երուսաղեմի եւ վերադարձ Զօրաբարելի	536
Աւարտումն երկրորդ տաճարին	516
Վերադարձ Եզրասայ	457
Վերադարձ Նենեմեայ	445
Վերջնական դարձ Նենեմեայ յարքունիս	433
Աղեքսանդր կ'այցելէ զԵրուսաղէմ	332

Սելեւկեանց թուականը	312 Ն. Ք.
Անտիոքոս Եպիփան կ'առնու զԵրուսաղէմ	170
Մատաթիաս կը նշկահէ	167
Իւր մահը եւ գահակալութիւն Յուդայ Մակաբէի	166
Նորոգութիւն տաճարին	164
Մահ Յուդայ Մակաբէի	161
Յովնաթան Քահանայապետ	161—143
Սիմոն ժողովրդապետ եւ քահանայապետ	143—135
Անկախութիւն Հրէից ազգին	142
Մահ մեծին Հերովդէսի, եւ ծնունդ Յիսուսի 4 մերթուկ. առաջ	
Գահընկեցութիւն Արքեպայոսի եւ Կոպոնիոս՝ առա-	
ջին Կուսակալ կամ Դատաւոր Հրէաստանի	6 Յ. Ք.
Յիսուս՝ օրինաց վարդապետներուն մէջ	8
Մարկոս Ամբիվիոս, երկրորդ կուսակալ	9
Աննիոս Հռուփոս, երրորդ կուսակալ	12
Մահ Աւգոստոսայ . Տիբերիոս կայսր	14
Վաղերիոս Գրատոս, չորրորդ կուսակալ	15
Պոնտիոս Պիղատոս, հինգերորդ կուսակալ	26
Սկիզբն հասարակաց կենաց Յիսուսի	26
Մահ Յիսուսի . Համբարձումն եւ Հոգեգալուստ	29
Մահ Փիլիպպոսի չորրորդապետի	33
Դարձ Ս . Պօղոսի	34
Պիղատոս պաշտօնանկ կ'ըլլայ եւ անոր կը յաջորդէ	
Մարկեղոս, վեցերորդ կուսակալ	36
Մահ Տիբերի եւ գահակալութիւն Կալիգուլայ	37
Հերովդէս Ագրիպպաս չորրորդապետ Տրաքոնիոյ	37
Աքսոր Հերովդի Անտիպայ	39
Հերովդէս Ագրիպպա չորրորդապետ կ'ըլլայ Գալիլիոյ եւ Պերէի	39
Առաջին ճանապարհորդութիւն Ս . Պօղոսի յերու- սաղէմ	39
Սպանութիւն Կալիգուլայ եւ գահակալութիւն Կլաւդիայ	41
Հերովդէս Ագրիպպա թագաւոր Հրէաստանի	41
Մահ Ս . Յակովբոսի եւ բանտարգելութիւն Ս . Պետրոսի	42
Մահ Հերովդի Ագրիպպայ . Հրէաստան դարձեալ Հռով- մայ ուղղակի տիրապետութեան կ'ենթարկի . Կուսպիոս Փալուս, եօթներորդ կուսակալ	44
Առաջին առաքելութիւն Ս . Պօղոսի	44

Տիրերիոս Ազեքսանդր , ութերորդ կուսակալ	45
Կուժանոս , իններորդ կուսակալ	48
Փելլիքս , տասներորդ կուսակալ	52
Ժողով Երուսաղէմի եւ երկրորդ առաքելութիւն Ս. Պօղոսի	52
Հերովդէս Ազրիպպա Բ. չորրորդապետ	53
Գահակալութիւն Ներոնի	54
Երրորդ առաքելութիւն Ս. Պօղոսի	55
Ս. Պօղոս կը մեկնի յԵփեսոսէ՝ երեք սարի հոն բնակելէ վերջը	58
Զերբակալութիւն Ս. Պօղոսի ի Կեսարիա	59
Պորտիոս Փեստոս , մետասաներորդ կուսակալ	60
Ս. Պօղոս ի Կեսարիոյ կ'ուղեւորի զէպ ի Հռոմ	61
Ալբինոս , երկուսասաներորդ կուսակալ	62
Ս. Պօղոս ի Հռոմ , եւ վերջ պատմութեան Գործոց	63
Գեսսիոս Փլորոս , երեքտասաներորդ կուսակալ	64
Վեսպասիանոս , կայսերական ղեսպան յԱսորիս	67
Նահատակութիւն Ս. Պետրոսի եւ Պօղոսի ի Հռոմ	67
Գահակալութիւն Գաղբայ	68
Գահակալութիւն Ոթոնի, Վիտելլիոսի եւ Վեսպասիանոս	69
Առումն Երուսաղէմի ի Տիտոսէ	70

ԳԵՈՐԳ Վ. ԹԵՐԶԻՊՈՇԵԱՆ



ԳԱՆՁԱՐԱՆՔ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ

(Շարունակութիւն տես քիւ 24)

Նեմեսիոս կ'ըսկսի տարերց քննութիւնն. Տարրն աշխարհական . . . l'élément cosmique . ո՞րն է աշխարհական տարրն. — այն որով տիեզերք կազմուեցաւ. հիւլէն. այս է սկիզբն լինելութեան մարմնոց շարախառնութեամբ. composition: Եւ քանի՛ եւ որո՞նք են այդ տարերք. — « չորք. երկիր, ջուր, օդ, հուր, շարդաստեպը (դասաւորեալք) ըստ կարգի, ի ներքնոցն ի վեր կոյս » Այսինքն երկիրն կամ հող իբր յատակ, որուն վրայ է ջուրն. ապա օդն եւ ապա հուր. ճիշդ այժմեան գիտութեան գլխիվայրն, տիեզերական կազմութեան վարդապետութեան մէջ: « Մարմինք գոլով եւ նոքա, որ եւ նախկինք եւ պարզք առ այլ մարմինս » Քան զմեր գիտութիւն արդեօք բարձրագահ չէ՞ այս նախկին իմաստնոց զրութիւն . . . եւ քանի՛ քանի նոր փորձեր չեն հաստատեր մեր կասկածն : Բնական զօրութեան միութիւնն հաւաստի է այսօր. ի՞նչ կուզէք կոչեցէք, ի՞նչպէս կ'ուզէք անուանեցէք առաջին զօրութիւնն, զոր եքեր ոմանք կ'ախորժին լսել, այդ զօրութեան թրթռացումն կամ տատանումնք՝ անծանօթ զանազանութեամբ մը՝ կուտան լոյսն, ջերմութիւնն, ելեկտրութիւնն, մագնիսութիւնն, ծանրութիւնն, ձգողականութիւն. վանողականութիւն. եւն. եւն. զօրութիւններն, որոնք առանձին էութիւններ կը կարծուէին ցարդ: Մարմնոց միութեան կարծիքն կ'ընդարձակի առ սակաւ սակաւ. միակ պարզ մարմին մը՝ անծանօթ շարժմամբ՝ կը ծնանի այսչափ յոգնաթիւ պարզ մարմիններ : Օր պիտի գայ, եւ գուցէ ոչ շատ հեւի, այս բնական զօրութեանց եւ մարմնոց միութիւնն ընդունելու. եւ այն ատեն պիտի չըսե՞նք թէ փոխանակ յառաջ դիմելու ետ ետ քայլած էինք ցայն օր: Բայց այս ալ մեծ բան է. ճանչնալ սխալն:

Գիտութեան ամեն ճիւղերուն վրայ՝ եթէ լաւ դիտուի՝

այս ծուռ քայն առած է մեր դարն եւ այսօր մեզմիւ կ'ըսկսի ուղղել . վերջերս Քննագատութիւնն փորձեց նոյն բանը . հեղինակներու էութիւնը կասկածելի ցոյց տալով , կամ ծնած տեղէն եւ դարէն տարագրելով . վերջին օրերուս ալ մեծ ՀատուածաՊիր մը Ս . Իգնատիոս հայրապետը ի քսաներորդ դար կ'ուզէ (կարծեմ) տարագրել . ե՞րբ արդեօք այս նորելուկը պիտի դադրի :

« Եւ իւրաքանչիւր ոք ի տարերցս՝ ըստ ընդդոժեանս երկուս որակութիւնս ունի զտեսակարարս զնա » կատարեալ յունաբանութեանս մէջ կրկին բառեր կան դիտելի . լծորդութիւն բառականն լծակցութեան . եւ տեսակաբար բառն իւրեւ բայանուն գործածուած ներգործական իմաստով , իբր տեսակարարօրս (զնա) . caractéristique, qui caractérise . Երկիր գեջ — humide , օդ խոնաւուտ — humide . ունինք զարձակել ծմակ , տամուկ , նայ , եւն :

Ծայր որակութիւնք փոխանակ ծայրագոյնի . les qualités essentielles : « Իմաստնարար Արարչագործն արուեստագործեաց , իբր զի եւ տարերց ի միմեանս փոխարկեալ եւ ի շարախառնութիւնս , եւ դարձեալ շարախառնութեանց ի տարերս լուծանել . եւ այսպէս ի միմեանց ծննդենէ յարամնայ այս հաստատուն , եւ ամբողջ պահին հանսպազ : » Աշխարհիս մեջ չի քքանար բան մը . Երբ առաջին անգամ լսեցի զայդ ուսուցչէս՝ մեծ ազդեցութիւն գործեց յիս . մանուկ էի , սկսայ խորհիլ , եւ ո՛րչափ երկար . . . համոզուեցայ . յիրաւի մեծ քայլ էր գիտութեան համար այս : Սակայն , ինչո՞ւ ուսուցիչն անփոյթ գանուեցաւ ըսելու՝ թէ այս նոր չէր : Մեզքն իրեն : Մարմիններն յարատեւ շարախառնութեամբ (composition) եւ ի տարերս լուծանաբ (տարրալուծութիւն décomposition) կը յարամնան : Երեքն ալ գեղեցիկ բառեր :

Գեղեցիկ է մանաւանդ յաջորդ բացատրութիւնն . « Քանզի երկիր տղմացեալ՝ լինի ջուր , իսկ ջուր քանճրացեալ եւ կաւացեալ՝ լինի երկիր , իսկ ջեռեալ եւ շոգացեալ՝ լինի օդ , օդ ժողովեալ եւ խտացեալ՝ լինի ջուր . իսկ չորացեալ՝ ի հուր փոխարկի , այսպէս եւ հուր չիջեալ եւ ի բայ եղեալ զչորութիւն՝ օդանայ . քանզի է օդ՝ չիջումն հրոյ , եւ չսգի՝ ջրոյ ջեռուցելոյ Արդ է օդն ըստ ընտանի բնութեանն ջերմ , բայց ցրտանայ մերձաւորութեամբն առ ջուր եւ առ երկիր , որպէս զի ներքին կողման նորա որ մերձի յերկիր՝ ցուրտ գոլ ,

իսկ վերնոյն որ առ հուրն՝ ջերմն. եւ պատահի այս վասն բու-
յութեան եւ դիւրակրութեան օդոյ, քանզի փութքանակի կայ ի
բաց յընտանի բնութեանն եւ փոխարկի : »

Հողն ընդունելով զջուր՝ նախ կը լուծանի, սպա խառա-
նայ եւ խսպառ լուծուելով կը տղմանայ եւ կ'ըլլայ ջուր. ուս-
տի ունինք Տղմուտ բառն գեղեցիկ. եւ անմոռայ յիշատակօք
անունն : Այս բնական հետեւանք է յաջորդին : Ջուր հրոյ ազ-
դեցութեամբ տղմուտ վիճակէն կը քանճրանայ եւ սպա կը
կառանայ եւ կ'ըլլայ հող. իսկ շոգիացեալ մասն՝ կ'ըլլայ օդ :
Օդը ըստ իր կարգին կը ժողովի (coaguler) եւ կը խտանայ
(condenser) . . . : coaguler բառին հանդէպ ունինք գեղեցիկ
մաժնույն, ծնունդ մաժուկ (մած—ուն)՝ զարմին : contact—
մերձաւորութիւն : Դիտեցէք օդանայ բայն, որ համազօր է՝
կազային վիճակ սասանալու : Օդը քոյլ է (իսկ ջուր լոյծ) եւ
դիւրակիր. դիւրակրութիւն՝ կազային մարմնոց տարածական
մասնկայ առաձգականութեան արդիւնք : Ընտանի բնութիւն—
état naturelle .

Արիստոտել կ'ըսէ՝ թէ օդն երկու սեռ ունի. «է ինչ՝ որ
տամկատեսակ, որ ի գոյորշոյ ջրոյ. եւ է ինչ՝ որ ծխատեսակ,
որ ի շիջմանէ հրոյ» : Քիչ առաջ շոգի եւ շոգիանայ ըսաւ
vapeur եւ vapeuriser բառերուն, հոս գոյորշի, եւ զի խո-
նաւուտ է եւ ջրոյ ծնունդ՝ կը կոչէ տամկատեսակ, vapoureux,
տամուկ արմատականէն. իսկ օդոյ ծնունդն՝ ծխատեսակ.
fumeux .


Չորիքդեղեան՝ tétrapharmaque, չորեքդեղենի՝ սեռա-
կանն. լուծմանց մէջ սպազիրն կը դնէ. է չորս գեղ զոր առ-
նուն նկարողք, զսպիտակն եւ զսեաւ, զկարմիր եւ զկապու-
տակ, եւ կամ եւս աւելի դեղք :

Մանրամասն (յգն. մանրամասինք — մանրամասնից) —
molécule .

Էջ 64 կը կրկնէ շատ աւելի գեղեցիկ որ ինչ քանի մը
տող վերն ըսաւ. « Այսու եղանակաւ մնայ մշանջնաւորապէս
ամենայն եւ տեւէ առ յէիցս լինելութիւն, ոչ առաւելեալ եր-
բէք եւ ոչ նուազեալ. Ուստի եւ զայլոց զլինելութիւն այլում
սպականութիւն գոլ ասէ, եւ զայլոց սպականութիւնն՝ այլում
լինելութիւն : » Տիեզերք փոփոխութիւն է շարունակ եւ ոչ
չքայուում, կ'ըսէր Արիստոտել. միոյն մասն՝ միւսին ծնունդ, եւ
միոյն ծնունդն՝ միւսին մահ. կ'ըսէ այժմեան Գիտութիւնն :
ըսենք՝ Հօլովուում :

Պ Ա Տ Մ ՈՒ Թ Ի Ի Ն

ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ



Թ Ա Ր Գ Մ Ա Ն Ե Յ

ՅՈՎ. ՀԱՆՆԷՍ Վ. ԱՔԻԿԵԱՆ

(Շարունակութիւն տես թիւ 3)

Յայսմ միջոցի ծնան հետզհետէ Վիզլէֆ, Յովհաննէս Հուսեան, Հերոնիմոս Բրակացին, այն վշտալից քահանայապետը կը տեսնայ Հուսեանց կառոյն գարշութիւնները եւ Հոգւոյն Սրբոյ լուսաւորեալ Առաքելական Աթոռոյն բարձրութենէն կը գուշակէ դառն հեռատեսութեամբ մը, այն ցաւալի եւ թշուառ լարիւրինթոսներն, որոնց մէջ աշխարհքս պիտի մոլորէր՝ ակամայ Աստուծոյ եւ իւր Եկեղեցւոյն: Ուստի սոյնպիսի պարագայից մէջ, մինչդեռ զժնդակ աղէտներ կը սպառնային քրիստոնէութիւնը, Սրբազան Քահանայապետն Աստուածային Ազգեցութեամբ, հրաման կուտայ որ Սրբուհի Մոնիգայի գերեզմանը փնտռուի, եւ մարմինը փոխադրուի ի Հռովմ:

Այս պատուաւոր պաշտօնը կը յանձնէ առաքինի եւ հռչակաւոր Ասալպիղեան Եղբայր Պետրոսին, Օգոստինեան ճրգնաւորաց կարգի կրօնաւորի մը, որն որ Ալէքի եպիսկոպոս, եւ Սրբազան Պապին խոստովանահայրն էր, եւ ընդհանրապէս սրբութեան համբաւն ունէր: Երջանիկ համարելով ինքզինքն այսպիսի պատուոյ մը, եւ իրեն հետ առնելով նոյն կարգէն Օգոստինոս Ֆալօրօնի անուամբ կրօնաւորն, ընդհանուր մեծաւոր, որ յետոյ սրբութեամբ վախճանած է, եւ այլ քանի մը կրօնաւորներ եւ քահանաներ, կը փութայ յՕսդիա: Ծաղկազարդի տօնախմբութեան օրը մերձ ըլլալով, կ'ուզէին որ այն օրը Սրբուհւոյն անգին մարմինը ի Հռովմ փոխադրուի:

Ինչպէս արդէն ըսած ենք, Մոնիքայի նշխարքը չատոնց ի վեր փոխադրուած էին Օսդիայի Սրբուհի Աւրէայ եկեղեցւոյն մէջ, Բատ այնմ առաքելական պաշտօնակալք տեղւոյն քահանաներովը հոն գալով, ծուռն կը դնեն եւ ջերմեռանգութեամբ ազօթեղէն ետեւ, նախ փորել կուտան խորանին աջակողմը : Եւրջ ութ ոտնաչափ խորն իջնալով, կը գտնան երկայն եւ լայն քարերէ սայլայատակ մը որուն վրայ ասդիս անդին ցըրուած քանի մը ոսկրներ կային. թերեւս սրբոց մասունքներ էին, չկար սակայն ամենեւին նշան մը այս ենթադրութիւնը ստուգելու համար : Ուստի ասոր վրայ՝ կարծելով թէ գտածնին գերեզմանաթաղի մը յատակն է, դուցէ պղծուած, եւ այսօր դատարկ, ուշադրութիւննին եկեղեցւոյ ուրիշ մասերուն վրայ դարձնելով, զատ զատ ամէն կողմը երկըթէ զօրաւոր գործիներով կը զննեն, բայց ի զուր, խոռոչի նշան մը չեն հանդիպիր : Ուստի դարձեալ առջի քարայտակը դառնալով, մեծ դժուարութեամբ քարերը մէկիկ մէկիկ երևւան կ'ելլայ, վարպետութեամբ ծածկուած, եւ որն որ աւելի խորունկ շիրմի մը ճամբայ էր, Լի յուսով առաքելական պաշտօնակալք վար կ'իջնան, եւ հոն բաւական ընդարձակ գեանափոր թաղի մը մէջ, քանի մը դազաղներ կը տեսնան, այլ եւ այլ մեծութեամբ, երեք հատ կար աջակողմը, որոնց մին՝ սուրբ Լինոս Պապ եւ Մարտիրոսի մարմինը կը պարունակէր. միւսը սուրբ Փելիքսինը՝ նոյնպէս պապ եւ Մարտիրոս, եւ երրորդը՝ սուրբ Ասդէրիոսինը, նմանապէս նահատակուած :


Մեծ անհամբերութեամբ ձախակողմը գտնուող դազաղները կը սկսին զննել, առաջինը՝ մեծ դազաղ մ'էր, որուն մէջ կը ննջէին սրբուհի Կոստանդիան եւ սրբուհի Աւրէան . երկրորդին մէջ, որն որ պաճուճազարդ տիի մը մանաւանդ կը նմանէր, կը գտնան սրբուհի Աւրէայի ոսկրներն, որոնք սրբուհի Կոստանդիայի դազաղէն հանուելով, առանձին այս մասնատիին մէջ դրուած էին, բայց այս փոխադրութեան ժամանակը յայտնի չէ : Այս դազաղներէն ի զատ, պաշտօնակալք աւելի վար՝ քարաչէն դազաղ մ'ալ կը տեսնան, նման այն դազաղներուն, զոր Հռովմայեցիք կը գործածէին իրենց մեռելները թաղելու համար : Անմիջապէս կը մօտեցնեն իրենց ձեռքի կանթեղը, եւ կապարեայ թիթեղի մը վրայ, արտասուափայլ աչօք կը կարդան սրբուհի Մոնիքայի անունը : Ի՛նչ ուրախալի ժամ. ինչ սքանչելի վայրկեան, սուրբ Օգոստինոսին

մայրը՝ երկճոտան դար խորին լուսթենէ եւ մթութենէ ետեւ, կ'ելլար վերջապէս ի լոյս, եւ իրեն հետ նաեւ ուրիշ սրբոց նշխարքները: Մինչդեռ Լոնգոբարացիք իրենց արչաւանքներովն ամէն բան անխնայ կ'այրէին՝ կը կործանէին՝ եւ կը ցրուէին՝ մանաւանդ սրբոց ոսկրները, հաւատացեալք ահ ու զոզով պահեր էին այն սրբոց նշխարքները մեծ ճարտարութեամբ ութ ոսնաչափ հողի տակ, շիրմի մը մէջ, եւ այսօր անակնկալ կերպով երևան կ'ելլան, մեծ ցնծութիւն պատճառելով քրիստոնէից, եւ իրենց սքանչելի օրինակներովը քաջալերելու կուզան այն մարտիրոսները, զորոնք Աստուած միշտ կը պահէ իւր Եկեղեցիին :

Հոն գանուող կրօնաւորք եւ քահանայք նախ յարգութեամբ եւ ջաներու լուսով, կը պաշտեն զԱստուած, որ միշտ յազթող է սրբոց միջնորդութեամբը. ետքը կը բանան զողորջուն ձեռօք այն քարաշէն դագաղն, որուն մէջ Եկեղեցւոյ Վարդապետաց ծայրագոյնը եւ որդւոց մէջ ամենափափուկ սէր ունեցող զաւակը թաղած էր իւր մայրը: Չոր ոսկրները մնացեր էին, բայց ինչպէս կը հանդիպի սովորաբար սրբոց մարմիններու համար, անուշահոտ բուրմունք մը կը փոռն իրբեւ նշան իրենց կենդանութեան եւ անմահութեան: Ականատես վկայ մը այսպէս կը խօսի. « այն պատուաւիան եւ անգին մատունքներէն այնպիսի ազնիւ հոտ մը կը բուրէր, զոր անկարելի է հասկցնել. ձեռաց եւ հազուսաներու վրայ անջընջելի կերպով կը թափանցէր, այն անուշ հոտը շնմանիբ որ եւ իցէ անուշահոտութեանց, զոր այն տանները կը զործածէին, վասն զի ասիկայ հողին զմայլեցնելով աւ Աստուած կը վերացնէր : »

(Շարայարեյի)

~~~~~



ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահեկան,  
Գաւառաց եւ օտար երկիրներու համար  
ըրբատարի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

## Իշխարքանչիշք թիշ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Ռերա, Եեշիլ փողոց  
Թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU **BADGUERE**

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1

معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولمشدر